

ԽՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԹԵԼԼԱԼԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Մանիսալը Խան
Թիւ - 21 - 22 - 23

Revue "TAPNY"

100 Փարս

ԲԱՎՆԵԳՐՆ

Տարեկան	100 դր.
Վեցամսեայ	50 »
Եռամսեայ	25 »

Զհրատարակուած ձեռագրերը ետ չեն ապուիր:

Դ Ա Փ Ն Ի

Ծ Ր Կ Ո Ւ Կ Յ Ո Ս Ե

Թող ներուզի մեզի քանի մը խօսք ընել նորարոյս ԴԱՓՆԻԻ մասին: ԴԱՓՆԻ ն Հայ - Ազգային պարբերաթերթ մըն է, որուն մէջ առհասարակ ամեն ընթերցող, ամեն գրատէր իր ճաշակին յարմար նիւթ մը պէտք է գտնէ: Զի սխալիւր ուրեմն թերթիս արտօնատէրը, պ. Զուանշիր, իր իր յարաբերական մէկ գրութեան մէջ կ'ըսէ. « Մինք պիտի բաղձանք որ նոյն իսկ ընտանիքի հայր մը համարձակօրէն յանձնէ ԴԱՓՆԻՆ իրեննեւրուն, որոնց իւրաքանչիւրին յարմար նիւթեր պիտի հրամցուին »:

Ի՞նչուսով է որ այսպիսի ուղղութիւն ունեցող թերթեր և հանդէսներ ընդհանուր առմամբ քաջակերուած են մեր ժողովուրդէն: Այսպէս « Բազմավէպ », « Եւրոպա », « Մասեաց Ազաւեր », « Ետեմարան », « Բուրաստան », ելլն բազմաթիւ ընթերցողներ են ունեցած: Եւրոպայի մէջ ալ շատ կը գնահատուին այս կարգի թերթեր:

Զմիւռնիս, որ հայաշատ կեդրոն մըն է, և ուր հասարակութիւնը ձանձրացած կ'երեւայ այլևս տեղական մամուլի միօրինակութենէն, կործանող կը զգար արդէն ԴԱՓՆԻ պէս թերթի մը, որուն հետզհետէ զարգացման և բարգաւաճման ի նպաստ ոչ մէկ շանք պիտի խնայէ նոյնին

ՆՄՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զօրացոյժ կամերդ

Կամքի մշակուած մարդուս առաջին պարտականութիւնն է: Առանց զօրաւոր կամքի մը կարելի չէ ունենալ ո՛չ հաստատակամութիւն, ո՛չ անկախութիւն, ոչ ալ նկարագրի անհատականութիւն: Առանց անոր կարելի չէ ինքզինք ազատել ուրիշ անձերու ստրուկն ըլլալէ: Կամքը կըրնայ զարգանալ և ուժովնալ միմիայն իմաստուն և խելացի որոշումներու յարելով: Քիչեր գիտեն թէ ինչ ըսել է կամք ըսուածը: Յամառութիւնը և յաճախ բարիութիւնը կամքի զօրութիւն կը կարծեն: Մինչդեռ ասոնք հիւանդ մտքի արդիւնք են և ոչ ուրիշ բան: Ճշմարիտ կամքը ոյժ և յարատեւութիւն կ'ունենայ շարունակ հետապնդելու իր նպատակը, մէկ գործի համար միայն: Զօրաւոր կամք մը երբեք չի վարանիր կամ չի տուտանիր, անգամ մը որ որոշումը արըուած է: Ան կը յարատեւէ անձանձիք մինչև որ նպատակը կատարուի:

Ահաւաստիկ ձեզի կամքի տասնաբանեայ մը, որու համեմատ եթէ ձեր կեանքը ուղղէք, պիտի ունենաք կատարելագոյն զսպուած կամք մը:

Կարգացէք այս կանոնները օրը մէկ անգամ և որոշում տուէք անոնցմէ առաջնորդուելու ամեն ատեն: Արդիւնքը հրաշալի պիտի ըլլայ:

1. Իմ գործերուս տէր պիտի ըլլամ:
2. Երբեք չփոթ կամ դրօշակաւ պիտի չըլլամ:
3. Երբեք բարկութենէ պիտի չյաղթուիմ և զայրոյթ պիտի չունենամ:
4. Երբեք հապճեպով որոշում պիտի չտամ:
5. Երբեք ցաւ պիտի չունենամ որոշում մը տալէ ետքը:
6. Որոշումներս վերջնական պիտի ըլլան և երբեք բան մը կիսկատար պիտի չընենմ:
7. Երբեք դատողութեանս հակառակ պիտի չշարժիմ:
8. Երբեք ուրիշին ի վնաս որոշում պիտի չտամ:
9. Միշտ պարկեշտ պիտի ըլլամ ինքզինքիս և մերձակորներուս հետ ունեցած յարաբերութեանս մէջ:
10. Աս որոշումները լաւ մը մտքիս մէջ պիտի գետեղեմ և ամէն օր անոնց համաձայն պիտի շարժիմ:

Ծ. ՄԵՍՐՈՊԻ ԿԵԱՆՔԷՆ

Սուրբ Մեսրոպ Տարօնի Հացեկոյ գիւղէն էր և սովորաբար կը կոչուէր Մաշթոց: Խորապէս ուսումնասիրած էր Զեյլէն դպրութիւնը: Ան տեսնը Վաղարշապատ քաղաքը, Արշակունի Հայ թագաւորներու մայրաքաղաքն էր և բուն սեփական կալուածն էր արքունի: Վանանդի տէր, իշխան Առաւան հազարապետին խնամքին տակ, Արշակունի արքունի դիւանին դիւանապետնշանակեցաւ Ս. Մեսրոպ և շատ խղճամիտ էր իր պարտաւորութեան մէջ:

Ուսումնասիրութիւնը ա՛յն աստիճան պիտի էր որ պարսպ ժամերը, յուճախ և միշտ սուրբ գիրք կարդալով կանցունէր և իր վիճակէն զո՛հ իմաստասէր մըն էր: Աշխարհիկ կարգ կանոնի այսինքն կենցաղապետութեան հմուտ ըլլալով, շատերը կակնածէին իրմէ և ինք ալ ամեն մարդու՝ աստիճանին համեմատ, պատիւ կընծայէր: Բուակսան ատեն վերջը, Ս. Մեսրոպ իր համոզումներուն, ցանկութիւններուն, իղձերուն անբուական գտաւ այս պաշտօնը, և ելու Գողթան գնաց որպէսզի քարոզէ և ուսուցանէ Քրիստոսի աւետարանը: Ո՛րքան դժուար էր, զիտէ՞ք, այդ վերջին ձեռնարկը: Երեւակայեցէք Գողթան գաւառը ուր գիցապաշտ ժամանակներու ազգու տաղերը և երգերը բամբիւռներով կը նուազէին լայն ասպարէզի մը վրայ տարածուած էր հայ ազգային միթակն կեանքի զրուադը...

Երգերու հայրենիքին մէջ, Գողթանի մէջ, գիւրի՞ն բան էր նոր Աւետարանական սկզբունք մացունել: Ու սուրբ Մեսրոպ հայրենի աւանգութիւններու հանդէպ բովանդակ չիղ կորած էր: Բայց Գողթանի իշխանը որ երկիւղած եւ Աստուածասէր էր, օգնական և գործակից եղաւ այս անխոնջ միսիօնարին: Այս միսիօնարական առաքելութենէն

բուսական ժամանակ վերջը, Ս. Մես-
րոպ երաւ ուղղակի գնաց Սահակ կա-
թողիկոսին իր սուեռամտածումը
պարզելու եւ ճար մը գտնալու հա-
մար: Այժմ ձեր աչքին առջեւ բե-
րեք երկու հոյակապ գլուխներ, ու-
րոնք թեպէսնոց աչքերով Հայուն ա-
պագայ գրական փառքը կերտխա-
ւարեն, կը հետաքննեն, կը յուզեն:
Ահ, այդ տեսակցութիւնը հսկայ կա-
րասի մը ծորակն էր զոր կը շար-
ժէին Սահակ ու Մեսրոպ: Ու այդ
ծորակէն պիտի ազգերահոսէր ի-
մաստի գինին, գիտութեան նեկտա-
րը, անմահութեան օշարակը:

Բուզէն անմահութիւնով լեցուն էր:
Ու երկու վսեմ գլուխները Հայաս-
տան աշխարհի գանազան վայրեուն
մէջ խտացող հեթանոս Հայութեան
խաւարը փարատելու հնարքը կը ջա-
նային գտնել: Ու տես սա գարեբու-
իշխող գաղափարը արձագանդեց բո-
վանդակ կաթողիկոսարանին վրայէն,
Հայերէն լեզուի սեփական նշանա-
գիրը ունեցանք:

Հոս բացատրութիւն մը կարեւոր է:
Հայերէն լեզուի ալֆաբետին նշա-
նաւորը, այսինքն սեփական տառե-
րը ունեցելու համար իրաւունքով
ու որ կը տքնէին մեր երկու ան-
մահները, որ ինչպէս Հայ ուսումնա-
կերը հետագայն ճանապարհներ կեր-
թային որպէսզի Մտորի լեզուն սորվին:

Այն ատենները Հայ եկեղեցիին ժա-
մերգութիւնը ասորի լեզուով կը կա-
տարուէր:

ՄՏԻԿ ԸՐԷ

ՆԱՍԱՆՁՈՏ
Նախանձը հոգիին թոքսխտն է:
ՇՈՂՈՎՈՐԹ
ՈՎ որ կը շողջորթէ կը մուրայ:
ԾՈՅԼ
Չանձրութիւնը ժամդի պէս է. մըտ-
քին կարողութիւնները կը կրծէ:
ՄՆԱՓՍՈՒ
Ինչ յատկութիւններդ ուրիշին ցոյց
տալու ճիշդ՝ երեան կը հանէ քու
թերութիւններդ:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՅԱՌԱՋԴԻ-
ՄՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻԿԸ

Նուէր առ
ՄՇԱԿ ՍԱՐԳՍՍ

Պիտի ջանամ գանազան ազգե-
րու մէջ երկրագործութեան յառաջ-
գիւղութեան պզտիկ մէկ պատմու-

թիւնը ընել: Երկրագործութիւնը
ունի իր պատմութիւնը՝ որ գրասի-
տէն կը սկսի: Չինք գիտեր թէ բար-
ձրը լեռնադաշտերու մթին խորու-
թիւններուն մէջ ապրող վայրի կեն-
դանինը ինչո՞ւ կ'որոային մեր նա-
խահայերը...:

Արդեօք երկրագործութեան օգնելո՞ւ
համար էր թէ անոնց միւր ճաշա-
կելով, մորթը հագնելո՞ւ համար էր:
Վրաստանի նահապետավայել ապ-
րող վաշխատուն ազգերը բաւակա-
նէն շատ անկարեւոր սեպած էին
երկրագործութիւնը: Հին բարի ժա-
մանակները քաղաքակրթութեան
պահանջներէն մէկն էր ակօսել հողը
փայտերով: Ըմացածը բախտին կամ
Աստուծոյ ձգել: Բնութիւնը կը ժըպ-
տէր այս բարեմիտ ազգութեան
հանդէպ: Կիները կը կատարէին այ՞
ակօսելու գործը և այրերը պատե-
րադիւր և կամ որսորդութեան մեծ կա-
րեւորութիւն կուտային: Դեռ մինչև
այսօր Եւրոպայի և Ասիոյ գանազան
ճայրագաւառներուն մէջ կիները կը
մասնակցին հողագործական աշխա-
տութիւններուն: Երկրագործութեան
յառաջգիւղութեան պատմութիւնը ու-
ու մնասիրելու տախն, պարտաւոր-
ուած մեք քաղաքակրթութեան մայր՝
Եգիպտոսը անեղ նորոգէտ:

Ծանօթ բաւարին թրւով հմարդին
արձաններու գրութիւնները ցոյց
կուտան թէ երկրագործութեան սկզբ-
նաւորութիւնը Քրիստոսէ երեք
հազար տարի առաջուան նախապատ-
ուութիւն ունի: Այն ատենները կարգ
մը վայրի կենդանիներ ընդելացնե-
լով, կը կրթէին և երկրագործու-
թեան մէջ գործածելով, ժողովուր-
դին նպարեղէնի կարիքը կը պատ-
րաստէին: Արածը և անասունները
արքայական և աւատական և պա-
տերազմիկ կարգերուն միջև բաժ-
նուած էին, անոնց մշակումը և ար-
գասաւորութիւնը մասնաւոր գասա-
կարգի և մանաւանդ դերիներու
յատկացած էին:

Առուտուրէն, մեքենագիտութիւնէն
աւելի պատուաւոր զբաղում մը կը
համարէին երկրագործութիւնը:

Չիտրութիւնը և հովուութիւնը
ամենասարքին զբաղում մը սեպելով
վայրի և ընտանի խողբու արածու-
մը ամենանարգ կը թուէր առ-
հասարակ: Թէպէտև, եղեր, գոմէշ-
ներ կը կիրարկուէին երկրագործու-
թեան մէջ, սակայն միայն արու ա-

նասուններուն միւր կուտէին: Ոչ-
խարներուն միւր չէին ուտեր, թէ-
պէտև անոնց ասրէն, կաթէն աս-
ուեղէն ու պանիր կը շինէին:

ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Ա.

Այն մեծ ներշնչումը՝ զոր հել-
լէն բարձր գոմիտերութիւնը ունեցաւ
հանրատունները ուրիշ տեղ փոխադ-
րելու մտախն, ծառայեց մէկ կողմէն
ափրողիտեան տարափոխիկ հիւան-
դութիւնները սահմանափակելու, միւս
կողմէն առիթ ընծայեց մեղի ձեռք
առնելու ամենալուրջ խնդիր մը, որով
կը յուսանք թէ մենք ևս դեր մը
պիտի կրնանք ունենալ շարիքին
սահմանափակումին մէջ:

Առ այս պարտականութիւն յան-
ձնեցինք մեր խմբագիրներէն մէկուն
այցելել մասնագէտ բժիշկներու, ու-
րոնք իրենց խորհուրդներով կրնա-
յին պատկանեալ մարմինները լու-
սաբանել վտանգին առջև առնելու
միջոցներու տնօրինութեան մէջ:

Ի՞նչ կըսէ տքթ. Եուսաբիտիս.
Ամենին առաջ այցելեցինք մեր խմ-
բագրատան մօտ գտնուող Պ. Եուս-
աբիտիսի դարմանատունը: Ժամը
11 էր: Տոքթորը շատ զբաղած ըլ-
լալուն կէտրէն վերջը ժամը ճիշդ
1.30ին կրկին անգամ դացինք: Այն-
չափ շատ են բարի դիտուէն ճար
ու ճարակ փնտռողները, որ հազիւ
անոր հինգ վայրկեան կը թողուն
ճաշելու: Ամենաազնիւ եղանակով
մը կընդունի մեզ ու կը մատուցանէ
սքանչելի բուռօ մը զոր առաջին
անգամ ըլլալով կը ծխէինք Իզմիրի
մէջ:

— Բժիշկս, ես ամուսնացած մարդ
եմ:

— Անհանգիստ մի ըլլաք, կը պա-
տասխանէ, շատ ամուսնացածներ ու-
նիմ ձեռատետրիս մէջ:

— Կատարելապէս առողջ եմ, բը-
ժի՛շկ:

— Վա՛յ, ուրեմն ի՞նչ բանի համար
է այցելութիւններդ:

— «Գողմոս» է որ եկած է ձեզ
անհանգիստ ընելու...:

Շատ շիտակ կը խօսիք բազմու-
թիւնը չի թողուր նոյն իսկ որ հաց
ուտեմ: (Միթ. "Դափնի" ի. — Գողմոս
յունարէն բազմութիւն ալ կը
նշանակէ:)

— Ոչ, ըսածս այդ չէ, «Գողմոս»
լրապիւրը ըսել կուզեմ, որուն մօտ

ՍՄՐՍԵԼԻ ԸՆԹՅՈՒՆՆԵՐ

ԴԱՓՆԻ պիտի ջանայ Ձմիւռնիոյ մէջ զոյ եղող գրական բոլոր թա-
քուն ոյժերէն օգտուել, զանոնք իրենց առանձնութենէն գործունէու-
թեան հրաւիրելով:

Տիարք Մ. Նուպարեան, Գ. Զիլինկիրեան, Թ. Ճերմակեան, Կ. ԸՍ-
տեփանեան, Ս. Պաղտասարեան, Կ. Պէշկէօթիւրեան, Ս. Ամատեան, Ա.
Կիւլպէնկեան, Ղ. Վարպետեան, Կ. Տիլպեր... ու կրօնաւորներէն Հ. Մել-
քիսեղեկեան, Հ. Համբարեան, Տ. Գարբիէլ քհյ... պէտք է որ ընդ երկար
թաղուած պահեն իրենց գրական քանքարները:

Մեր սիւնակները միշտ բաց պիտի ըլլան անոնց՝ ինչպէս նաև բոլոր
ծանօթ Ձմիւռնահայ իսկական գրողներուն համար:

կ'աշխատիմ եւ որ ինծի պաշտօն
յանձնած է տեսակցիլ ձեր մասնա-
գիտութիւնը ունեցող բժիշկներուն
հետ խիստ կարեւոր խնդրոյ մը մա-
տին:

—Ուրիս եմ, բարեկամս, ու կը
սպասեմ որ խօսիք:

—Ի՞նչ կը խորհիք, բժիշկս, բար-
ձր գոմիսերութեան հանրատունները
ի մի վայր կեդրոնացնելուն վրայ:

Այս կարգադրութիւնը պիտի նը-
պաստէ՞ կ'ըսէք հանրային առողջու-
թեան:

—Այո՛, անշուշտ պիտի նպաստէ.
եւ ասի մեր Արմոսթիային (Բ. Գո-
միսերութեան) ինաստնագոյն կարգա-
դրութիւններէն մէկն է եւ ես ձեզ
կ'ապահովցնեմ որ այդ բանը լսեցի
տեսակ մը միտթարութեամբ, թէ-
պէտ եւ պիտի մաղթէի որ չարիքը
սահմանափակելու համար ուրիշ մի-
ջոցներ ալ ձեռք առնուին:

Գծրախտարար ամբողջութեան հի-
ւանդութիւնները առեւելի համեմա-
տութիւն են ստացեր քաղաքիս մէջ,
սկսեալ նախապատերազմեան ժա-
մանակաշրջանէն, եւ ասոնցմէ յա-
ռաջ եկած վնասները անհաշիւ են
ոչ միայն ընտանիքներու՝ այլև
հասարակութեան համար:

Թող ձեզի տարօրինակ չթուի,
բարեկամս, եթէ ըսեմ որ սեռային
հիւանդութեանց միայն հանրատուն-
ներու մէջ է որ կը հանդիպինք այլ
եւ ընտանեկան յարկերու մէջ ալ:

Կ'աղաչեմ բացէք գառնէս, ու պիտի
համոզուիք թէ հիւանդներուս հա-
րիւրին 90ը խոստովանած են որ ի-
րենց վարակումը հանրային կիներ-
րէն է: Հոս, ինչպէս եւ ուրիշ տե-
ղեր, հիւանդութիւնը ստանալուն
պէս իսկոյն բժիշկին գիտելով դար-
ման վնասելու տեղ, կը պահուը-

տին, բժիշկի ներկայանալէն կը
վախնան:

Արդեւիչ միջոցներ եւ տրակնա-
կան միջոցներ պէտք են բարեկամս,
այս սարսափելի աղէտին դէմ:

—Անշուշտ միջոցներ պէտք են,
բժիշկս, բայց՝ գիւրի՞ն է գործադրել
զանոնք:

—Կ'ըմբռնեմ որ կը պահանջուի
յարատեւ աշխատութիւն, կատարե-
լապէս գիտական կազմակերպութիւն
եւ ոչ նուազ ծախք որոնց պէտք է
միայն կառավարութիւնը ենթարկել
այլ նաև պէն կարգ մը բազմա-
քանքար «հաճի աղաները՝ որոնք
իրենց ստակը փոխանակ անօգուտ
մարդասիրութեանց վատնելու շատ
աւելի լաւ պիտի ընէին այս
սուրբ նպատակին համար ալ բան մը
յատկացնելով:

Թէ ինչ են այս գարշելի ախտին
տարածուելովը ազգին վնասները ա-
ւելորդ է ձեզի ըսել: Ամենքն ալ
գիտեն տտիկա. միայն սա կուղեմ շնչ-
տել, թէ այս հիւանդութեանց ծա-
ւալումը այնքան ահարկու է որ մեր
հայրենիքը ահագին ծերանոցի մը կը
փոխէ, վասնզի փտած մարմիններս
երիտասարդութիւն չըլլար:

« ԳՈՉՄՈՍ »

ՋՈՒԱՐԹ ՆՕԹԵՐ

Մ Ա Ղ Ա Գ Ո Ր Ե Ր

Երկայնահասակ, հայկական մեծ քի-
թով երիտասարդ մը մտաւ անցեալ
օր Թէլլալեան տպարանէն ներս:

Այն օրը պատահմամբ ես ալ հոն կը
գտնուէի, ու լսեցի հետեւեալ խօսու-
կցութիւնը անոր և տպարանատէրին
միջև:

—Բարև, Պ. Թէլլալեան:

—Աստուծոյ բարին, Պ. Մաղա-
գործ:

—Հարսանեկան հրաւիրատեան կը

տպես, այնպէս է՞

—Հասրա՛. և աժան ու միանգա-
մայն ճաշակաւոր:

—Լա՛ւ, ցուցուր նայիմ նմոյշներդ:

—Ամենա՛յն սիրով, Պ. Մաղագործ:

—Քանի՞ կը պահանջես 100 հատին
համար:

—Հոգիս, եղածը ի՞նչ է, կը յարմար-
ինք: Դուն օտար չես, Պ. Մաղագործ:

Բայց ինչո՞ւ արդեօք դրացիիդ տպել
չես տար. կուռո՞տ ես ինչ ես հետը:

—Ե՛րբայր մեզի համար բարեկամ՝
դրացի կարևորութիւն չունի: Ով որ
մենէ կը խաբուի, կը համոզուի և ով
որ մեզի գրամ կը շահեցնէ, ան է մեր
եղբայրը, բարեկամն ու դրացին:

Մեզի մաղագործ կ'ըսեն. պարսպ
սեղը տրուած է մեզի այս պատուա-
նունը:

—Այս հաշուով ըսիլ է հարսնիքիդ
հրաւիրատեաները տպելու բախտը
մեզի պիտի վիճակի, Պ. Մաղագործ,
քանի որ ուրիշ տպարաններ...

—Ատոր տարակայս չկայ:
Թէլլալեան տպարանը մերն է:

—Ո՞րչ եղիր, Պ. Մաղագործ, ո՞րչ ասի
մեզ կը հոգաս:

—Պարտքերնիս է, սիրելիս:

—Աստուած պակաս չընէ քեզի պէս
բարեկամները:

—Ամեն տեղ ձեր գովեստը կը կար-
գամ:

—Մէկ օրդ հազար ըլլայ, Պ. Մաղա-
գործ:

—Շնորհակալ եմ: Միայն թէ աղէկ
պիտի շինես գործը:

(Մնկուսի. —Ի՞նչ, պարսպ տեղը ես
այսչափ լեզու կը թափեմ կոր: Մենք
մաղագործներս կեսարացիներն ալ
կրնանք խաբել):

—Այդ մասին ապահով եղ' Պ.
Մաղագործ:

—Է՛հ Պ. Թէլլալեան, ահա այսպէս
վաղը առտու կուգամ և անպատճառ
ապսպրանքս կուտամ:

—Եկուր, մեծապատիւ, եկուր, քեզի
և քեզի պէս ազնիւ բարեկամներու
համար միշտ բաց է մեր տպարանը:

Եւ այսօր մեր Պ. Մաղագործը իր
մեղրալուսինը շնորհակալ լրաց է ու
դեռ պիտի գոյ: Ուրիշ տեղ աւելի
աժան տպել տուած ըլլալու է ան-
շուշտ:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. Մաղագործներու
հետ գործ մի՛ ունենաք:

ԵՐԱՉԱՏԵՍ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐԿԱԾ ՍԸ

ԿԱՌԱՅԱՌԻՄԵՆԵՐՈՒ ԲԱԽՈՒՄ

Չորեքշաբթի իրիկուն Իզմիրէն ժամը 6. 10 ին մեկնող Գորակ լիցի կառավարմանը բախեցաւ Քրուտայմանի վրայ Քարավան Պրիճէն մեկնող Պուճայի կառավարմանը, յառաջ բերելով եղբրական արգիւնք մը:

Չոհերուն թիւը գեա չէ ստուգուած: Կ'ըսուի թէ անոնք, մեռեալ թէ վիրասոր, 40 իջը հասնին:

Այս արիւթէն վերապրող մեր բարեկամներէն ու Հայկ թօփեանն, որ յաջողած է իր արթնամտութեան շնորհիւ արիւթէն խուսափել, հետեւեալը հաղորդած է մեզ:

«Մտակալի մթնութիւն մը պատած էր չորս կողմը, երբ Իզմիրէն ճամբայ երանք: Խեղճ ճամբորդները սուանց գիտնալու թէ քանի մը բազէ վերջը իրենց կեանքը խաղաղիկ պիտի գտնար արիւթի մը, հանդարտ նստած կը խօսակցէին: Վայրաշարժին կցուած սուտնին և երկրորդ վահոնները՝ հակառակ ճիգով կրկնակի դիտորութիւններուն, պարձեալ լուսաւորուած չէին: Ես երրորդ վահոնին մէջ կը գտնուէի: Մինչ Քրուտայմանին կը մօտենայինք, ահա Պուճայի վիթխարի վայրաշարժը սուանց կանգ առնելու լեռի մը պէս դէպի մեր կառավարման վրայ կը խոցաւ:

Նոր: Նկատեցի որ ընդհարումը անխուսափելի էր այլեւս, ուստի սուանց պողարին հորանցնելու, վտանգին ընդ առաջ գալու համար, ինքզինքս բլաթ ֆորմէն վար նետեցի և խոր խաւարին մէջ գացի արգելիչ շղթային վրայէն գետին տարալեցայ, կզակէս ու ձեռքէս վիրաւորուելով: Ես քանի մը ակնթարթ վերջը, ո՛հ սարսափելի վայրկեան, ակամջիս կը համարէ բախումին ահարկու շատաչը, կիներուն, մանուկներուն և վիրաւորներուն աղեխարշ ողբուկոծը և վայնասունը որոնք իրարու խառնուելով՝ աննկարարելիօրէն սարսուպգեցիկ համերգ մը կը յորինէին:

Բազմաթիւ մարգարային կեանքեր այսպէս կը կորսուէին իրենց գործին ու պաշտօնին անդիտակ մարդոց շընորհիւ: Բախումի ենթարկուած էր երրորդ այսինքն այն վահոնը ուր ես կը գտնուէի. երկրորդը շրջած էր և չորրորդ վահոնը Այալնի գիծին անցած: Բիչ վերջը ինքզինքս կը գտնեմ: Մտկառ, հովանոցս ու գլխարկս կորսնուցած՝ ոտքի կ'ելլեմ ու երկու ձեռքովս ակամջներս գոցած, որպէսզի չըսեմ զոհերուն սրտածովիկ ազագակները, և աչքերս արցունքով լի, քանի մը ընկերներով կ'ուզգրով հետադարձ ղեպի Գորակ լիցի:»

ՈՃՐԱԳՈՐԾ

Թատերախաղ 4 ատարով Գրեց՝ ՀԱՄԳԷՐ ԶՈՒԱՆՇԻՐ

Անձերը

- Սիմոն—Գրաշար, որգետական
- Շողիկ—Սիմոնի կինը "
- Շահան—Պաշտպան վաստարան
- Վազգէն—Իստուաւոր
- Սահակ—Անդամ պատմ. գաստրանի
- Սուրանակ— " " "
- Տիրան—Բնոց. գաստիսոյ
- Խորէն—Տպարանատէր
- Թաթուլ—Գրաշար

(Իրադրութիւնը տեղի կունենայ Ք. քաղաքին մէջ):

Ա. Արար

(Տեսարանը կը ներկայացնէ տպարան մը՝ ուր աթոռի վրայ նստած է Շահան. իր շուրջը ոտքի վրայ կանգնած են Խորէն և Թաթուլ: Երեքն ալ լուրջ են և տխուր դըլխարաց, գործի բանորակիան կապոյտ շապիկով: Շահան կռթնած է

հաստ գաւազանի մը վրայ, գլխուբաց, Շքեղ հաւուած:)

Խորէն, Շահան և Թաթուլ

Խորէն—Այո, պարտն պաշտպան, վերջնապէս սա կատարուած իրողութեան հանդէպ պարտաւոր ենք խտտովանիլ թէ մարդկային բուն գոյնը իր իսկ սիրտին մէջն է:

Շահան—(Խորէնին) Բնութիւնն անգամ իր արտուղութիւններն ունի. . . (Լուսնիւն:) (Թաթուլին) լայց, պարտն, բարի եղէք սր անհանդիս ընեմ զքեզ: Թաթուլ—Գուր վեհանձնաբար յանձն առիք պաշտպանել մեր սիրական ընկերը, պժբախտ Սիմոնը՝ որ պարկեշտութեան տխար մը նէր, ճիշդը խօսելով: Ուստի ես ալ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերուն (լուսնիւն. երեքն ալ կը հաւաչեն): Շահան—Ես վրաստան եմ թէ գուն պիտի պատմես ինձի բուն կեանքը Սիմոնին:

Թաթուլ—Ես Սիմոնին ընտանեկան կեանքէն լուր չունիմ, միայն թէ գիտեմ թէ ան ունէր չորս զաւակ

ԾԱՆՈՒԹՈՒՄՆԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉ ԿՈՒՋԷՔ

Հայերէն, Ֆրանսերէն և Անգլերէն լեզուներուն և գիտութեանց սեղեակ վկայեալ ուսուցիչ մը՝ որ անգլէն մասնաւոր գասեր կուտայ, և իրմէ գաս առնողները Հափազանց գոհ են, պատրաստ է ընդարձակել իր դասաւանդութեանց շրջանակը:

Պատենութիւնը մի փայտցնէք: Կանուխ գիտողը կը շահի: Հասցէ՝ ԳԱՓՆԻ:

1—3

ՊԵՏՔ ԿԱՅ

1. Հայերէնէ Գաղղիերէն և 2. Հայերէնէ կամ Գաղղիերէնէ Յունարէն բառարանի մը՝ հին կամ նոր: Գոհացուցիչ հասուցում: Դիմել մեզ: 1—2

Տօրք .Ս. ԳԱԼԹԱԳՃԵԱՆ

Հայոց թաղ Մէհարաբէ գողոց թիւ 8

ՍԱՐԳԻՍ ԳԱԶԱԶԵԱՆ

Փորագրիչ Ֆրանկաց թաղ

Արտուստր' Հ. ԶՈՒԱՆՇԻՐ

Տպագր. ԹԻԼԼԱԼԵԱՆ

երեք անգլիկ և մէկ մանչ: Ազգիկները արգ 3, 5 և 9 տարեկան են: Վահանը՝ որ Ներսէսեան գաղոցը կը յաճախէր, մերձաւորապէս 15 տարեկան էր:

Շահան—Հոս կուգա՞ր այդ վահանը: Խորէն—Ես միայն անգամ մը հանգիսեացայ այս տպարանին մէջ: Կը կարծէի տեսնալ զաժան նայուածքով աչքեր, գոլորշիներով վարագուրուած: Թաթուլ—Վահան կատարեալ տխարան էր իբր ստանակի մը՝ որուն երբէք հանդիպած ըլլամ կեանքիս մէջ:

Խորէն—Ես իմ զաւակներուն արգելած էի վահանին հետ խաղալ:

Թաթուլ—Նոյնպէս և ես:

Շահան—Չարմանալին այն է որ Սիմոնին հայրը պատուաւոր դարբին մըն էր: Ու Շողիկին հայրը ամեն կողմէ յարգուած հայ քահանայ մը:

Խորէն—Այ՛ո, Տէր Մեսրոպը լաւ մարդ էր: Ես անոր գաղտնի բարեբարութիւնները շատ տեսեր եմ: (Շար.)